

Ս Ա Ր Ի Ն Ո Ր Շ Ր Զ Ա Ն

1939

ՀՈԿՏԵՄԲԵՐ

ԹԻՒ 10

ԽՄԲԱԴՐԱԿԱՆ

ԳԱՀԱԿԱԼՈՒԹԻՒՆ

ԱՄԵՆ. Տ. ՄԵՍՐՈՊ Ս. ՊԱՏՐԻԱՐք ՀՕՐ

Ծնողիւ Աստուծոյ, Ս. Յակոբեանց Առաքելական Աթոռը դարձեալ կունենայ իր Գահակալը, յանձին նորին Ամեն. Տ. Մեսրոպ Ս. Արքեպիսկոպոս Նշանանի:

Վեց ամիսներ առաջ նորին Սրբազնութեան ընտրութեան առթիւ, այս էջերուն մէջ տուինք կենապրական հակիմ զիծերը Գահակալին: Կայսերական պաշտօնազիրը որ վերջնական հաւանութիւնը կը բերէ այս ընտրութեան, առիթ մըն է, որպէսզի աւելի լայն զիծերով ներկայացնենք Աթոռակալին անձը, եւ տեղն ու գերը մեր այս դարաւոր Աթոռին հոգեոր ու ազգային, անցեալ ու ներկայ իրականութեան մէջ:

Ամեն. Տ. Մեսրոպ Ս. Պատրիարք Հօր կեանքը անցած է առաւելաբար վանական շըլանակի մէջ. զաւակն է անիկա բարեպաշտ և ազնուական զերդաստանի մը. մաքով ուշիմ, և հոգիով արթուն, վաղամեռիկ իր ծնողաց սուզով լեցուած այս պատանին, իր սփոփանքը կը փնտոէ մեր ամենուն մայր Ս. Եկեղեցւոյ ծառայութեանը մէջ, աշակերտելով երուսաղէմի ժառանգաւորաց Վարժարանին, որ այդ օրերուն կրօնական ու կրթական վերազարթման շըլան մը սկսած էր բոլորել չնորին Սահակ Եպիսկ. Խապայեան, Գէորգ Վրդ. Երէցեան, Մամրէ Եպիսկ. Մարկոսեան միաբանակիցներու, և գուրսէն ուրիշ մըտաւորական կարգ մը ուսուցիչներու. այս վերջիններուն մէջ ուշագրաւ եղած է Թորոս Հուղայեցի աստուածաբանը, (այժմ Թէոգորոս Ծ. Վրդ.): Այս շըլանէն կը սկսի նորին Ամենապատուաթեան վանական և ապազյ եկեղեցականի կըրթանքը: Տակաւ իր մէջ կը կազմուի սրտի և նկարագրի մարդը, և կ'ամրանայ մանաւանդ Աստուծոյ և Եկեղեցին ծառայելու յօժար հոգին: Չէր վայելած ծնողական հոգածութիւն, ատոր փոխարէն կը վայելէ սակայն Ս. Աթոռոյ խնամքը. այս պարազան խոր ազդեցութիւն պէտք է ունեցած ըլլայ իր նուրբ և զգայուն հոգիին վրայ՝ ապազյ իր ասպարէզին տեսակէտով:

Տիրոջ ծառայութեան նուիրուած իր յիսուներկու տարիները զեղեցիկ դրաւականը եղան Սաղմոսերգուի մտածումին իր մէջ ուժգնօրէն արձագանգման . և Հայր իմ և մայր իմ թողին զիս , և Տէր ընկալաւ զիս :

Եղած է ուսուցիչ , և վարիչ վանական պատասխանատու պաշտօներու , իր սարկաւագութեան և արեղայութեան առաջին տարիներուն իսկ , և յայտնաբերած իր վրայ մարդու և եկեղեցականի լաւագոյն ձիրքեր : Եղած է նախանձախնդիր , ուղղամիտ , բայց քաղցր , արժեցներով ինքզինքը իր սքեմին վայել լընութեամբ : Հակառակ իր շերմ նախանձախնդրութեան և յառաջդիմաէր ուղղութեան , վանական ներքին պայքարներու մէջ եղած է վերապահ , մեղմ , և ներդրամիտ , խորապէս համոզուած ըլլալով թէ բոլոր զեղեցիկ արդիւնքները համերաշխութեան և խաղաղութեան մէջ կ'իրագործուին : Խորշած է ծայրայեղութեանէ , շատ լաւ զիտնալով թէ ամէն չափազանցութիւն կը վտանգէ լաւագոյն տրամադրութիւններն ու առաքինութիւնները . վասնզի կիրքի վերածուած ամէն զգացում ի վերջոյ կը յանզի անսպասելի անտեղութեանց : Այս տեսակտով եղած է Աւետարանի ճշմարիտ աշակերտը , խաղաղաւէր և սրբանուէր :

Օսմաննեան սահմանադրութենէն վերջ , կը բացուի իր կեանքին երկրորդ թեզուն և գործօն շընանը : Կը կարգուի պատուոյ ուղեկից իզմիրեան Սրբազնի , երբ այս վերջինը իր 12 տարիներու աքսորէն վերջ կը վերադառնար Կ . Պոլիս : 1909 ին իզմիրեան Ամենայն Հայոց կաթողիկոս ընտրուելով իրեն կ'ընկերացնէ Մեսրոպ վարդապետը . այս վերջինը իրը հետեւորդ Ա . Հայրապետին՝ կը ներկայանայ ցարին և կայսրուէիրն Կաշխայի պալատին մէջ : Էջմիածին կը մնայ մինչև 1910 Դեկտեմբերի վերջը՝ իրբեկ գաւազանակիր և անձնական քարտուղար իզմիրեան կաթողիկոսի , որուն զախճանումէն ետք , դպրոցներու տեսչութեան պաշտօնով կը հրաւիրուի երուաղէմ : Մայր Աթոռոյ մէջ իր երկու տարիները զինքը սիրելի ընծայած են Էջմիածնի միաբանութեան և ժողովուրդին , և այդ նորինի իր լուրջ և քաղցր բնաւորութեան , եւ հողեկան ու մտաւոր արժէքներուն :

Երուաղէմ վերադառնալին վերջ , իր հասուն մտքի և փորձառութեան բովանդակ թափով նուիրուած է Ա . Աթոռոյ կրթական ու վանական գործերուն , իրեկ տեսուչ վարժարանաց , տպարանի և ձեռագրաց մատենադարանի : Պատերազմի շրջանին նորին Ամենապատուութիւնը իրեն սրտակից լուսարարացեատ Դաւիթ վարդապետի և ուրիշներու հետ միասին գնահատելի դեր մը կը կատարեն , հեռացնելով մէկ կողմէն Աթոռին սպառնացող վտանզը , և մեղմելով միւս կողմէն անտեսական տաջնապը վանքէն ներս եւ դուրս : Պատերազմէն վերջ և Գուրեան Սրբազնի պատրիարքութեան շրջանին անոր անխոնչ աջակիցը կը հանդիսանայ կրթական , տնտեսական ու վանական գործերու բոլոր մարզերուն վրայ , մանաւանդ Դաւիթ վրդ. մահով լուսարարապետ ընտրուելէն վերջ : Իր նախաձեռնութեամբ 1920 ին կը վերաբացուի Ժառանգաւորաց վարժարանը , և 1925 ին տպարանը՝ Դուրեան Սրբազնի փափաքով : Գլխաւորաբար իր նախաձեռնութեամբ է որ 1928 ին կը կառուցուի երուաղէմի Ա . Թարգմանչաց երկսեռ նախակրթարանն ու վարժարանը :

Դուրեան Սրբազնի վախճանումէն ետք՝ 1930 Մայիս ծին Միաբ . Ըսդհ . Ժողովէն կ'ընտրուի Պատրիարքական Տեղապահ . պաշտօն՝ զոր կը վարէ մինչև

լուսահողի Թորգոմ պատրիարքի գահակալութիւնը : Նորին Ամենապատռութեան Տեղապահութեան այս շրջանը նշանակելի հանդիսացաւ՝ հանգուցեալ Գուրեան պատրիարքի օրով սկսած կարդ մը զորժերու յառաջ տարումով : Անոնց մէջ ամենէն կարեորները եղան՝ իրավակնեան սաներու կուսակրօն քահանայ ձեռնադրութիւնը, ութը սարկաւագներու ձեռնադրութիւնը, կիւլպէնկեան մատենադարանի, Դուրեանացէնի և կարգ մր ուրիշ շինութիւններու կառուցումը : Սակայն ամենէն կարենոր զործը Մըրբանի Տեղապահութեան ներքն, երուսաղէմի պատրիարքական ընտրութեան վերաբերեալ սահմանադրութեան և միաբանական կանոնի յօդուածներու փոփոխութեան զործն էր, որ այնքան իմաստութեամբ և լաւագոյն կերպով մշակուեցաւ :

Իսկ Թորգոմ պատրիարքի ութ տարիներու շրջանին եղած է անխոնջ դործակիցն ու խորհրդականը այս վերջնոյն, իրեւ հմուտ գանական աւանդութեանց և անցեալ իրադարձութեանց : Գուրեան և Գուշակեան կրթանուէր պատրիարքներու օրով սկզբնաւորուած ու բարդաւաճած կրթական արդիւնքին մէջ որով կը դիմագծուի հայ Երուսաղէմի վերջին տասնհինգամետակը, համեստ չէ նորին Ամենապատռութեան բաժինը : Երկուքին զործակից, անիկա թէ՛ իրը տեսուչ կրթական այս հաստատութեան, և թէ նոր սերունդ մը հասցնելու, և ժամանակի բազմերես պահանջներուն գոհացում տալու աշխատանքին նախանձախնդիր, եղած է այս զեղեցիկ շարժման և արդիւնքին խարիսխ ծառայող լաւագոյն ուժը :

Կրթական այս բազմամետայ արդիւնքէն զատ, մեծ եղած է նորին Ամենապատռութեան դերը Ս. Յակոբեանց միաբանութիւնը իր գարաւոր աւանդութեանց հաւատարիմ պահելու մէջ : Անհուն սիրով տողորուած դէպի Ս. Աթոռը, խորապէս բարի, քաղցր և կրօնասէր, նորին Մըրբանութիւնը իր անձին օրինակով և հմայքով օրինակելի տիպարը եղած է իր և իրմէ վերջ եկող սերունդներուն : Այսկերպ նորին Ամենապատռութիւնը թէ՛ իրը ուսուցիչ և տեսուչ ժառու, Վարժարանի, թէ՛ իրը գարիշ վանական պատասխանատու պաշտօններու, և թէ՛ իրը լուսարարապես և զեկավար անդամ այս հաստատութեան, ըրած է իր լաւագոյնը, և ապահոված իրեն անբախի անուն մը և բարձր արժանիք մը երուսաղէմի միաբանութեան մէջ, ըլլալով ամենէն տաղանդաւորն ու զարգացած իր սերունդին :

Յանձնն Ամեն. 8. Մեսրոպ Ս. Աքքեպիսկոպոսի արդի հայ եկեղեցականութեան ամենէն աստուածապաշտ և հմուտ դէմքերէն մին է որ կը բազմի Ս. Յակոբեանց առաքելահաստատ այս Աթոռին վրայ : Դէմք մը՝ որ Տիրոջ ծառայութեան հաւատարիմ մշակը եղած է տարիներով, առանց ծրաբելու Աւետարանին քանքարը, և անընկնելի նախանձախնդրութեան և հաւատարմութեան օրինակը տուած իր շուրջիններուն :

Կրօնական տեսակէտով՝ բարեպաշտ, կրթական տեսակէտով՝ զարգացակալ, և վարչական տեսակէտով՝ կարդ ու կանոնի նախանձախնդրի անձի մը պէտք ունէր Ս. Աթոռը մեծանուն Թորգոմ պատրիարքի մահէն վերջ, և զայն յանձնին իր նորինատիր զահակալին, որուն միաբանութենէն ըլլալու հանգամանքը, ուրիշ առաւելութիւն մըն է Ս. Աթոռի արտաքին ու ներքին անտեսութեան մէջ պահանջուած ուղղութիւնը ստեղծելու, և վանական հարազատ աւանդութիւնը մշանջնաւորելու տեսակէտէն :

Դժնդակ հանգամանքներ, և մեծ աղէտներ կը զուգադիպին այս գահակալութեան։ Հայ Եկեղեցին մայր հայրենիքին ինչպէս Սփիւռքի մէջ ինքզինքը կը գտնէ զրեթէ անդարմանելի աղէտներու դիմաց։ Թափուր է մեր նուիրապետական քարձրագոյն Աթոռը։ Նօսրացած է շարքը մեր Եկեղեցին սպասաւորութերու։ Նոր պատերազմը և անոր հեռանկարին մէջ ծրարուած սարսափիները այլապէս դժնդակ ու ջլատիչ ազդակներ են կրօնական, կրթական, տնտեսական և վարչական գործունէութեանց համար բովանդակ ազգին մէջ ընդհանրապէս։ և Ս. Աթոռին մէջ մասնաւորապէս։

Սակայն չնորիիւ Աստուծոյ, Նորընտիր Գահակալին, և անձնուէր ու զիտակից Միաբանութեան, այս բոլոր գժնդակ հանգամանքները լիայոյս ենք որ կարող պիտի չըլլան կասեցնել ընթացքը հոգեոր և իմացական այն վերածնութեան, զոր Հայ Սաղէմի նոր պատմութիւնը արձագանգած է իր էջերուն վրայ։ Կ'ակնարկենք յետպատերազմեան ներգօր գործունէութեան։

Աթոռը զոր կը զրաւէ նորընտիրը, Գրիստոնէական Եկեղեցւոյ առաջին աթոռն է, առաջին պատուանդանը մեր Տիրոջ հոգեոր և աշխարհիկ իշխանութեան, ուր գարերով շքեղ անցեալի մը յիշատակները հաւատքով լուսաւոր հոգիներուն մէջ կանգներ են միշտ հին օրերու և նուիրական դէպքերու անոյշ գեղեցկութիւնը։ Եւ մանաւանդ պէսք չէ մոռնալ որ այս Աթոռը կը գտնուի այն նուիրական քաղաքին մէջ, որ խանձարուը եղած է երկրազունտի մեծագոյն կրօնին։

Ճատ կանուխ եղած է քրիստոնեայ հայութեան ներկայութիւնը Ս. Քաղաքին մէջ, եւ իր որոշ իրաւունքը՝ Ս. Տեղեաց կրօնական սեփականութեանց վրայ։ Աւանդութիւնները որոնք այս իրականութեան հեռասոյց արձագանքներն են, աներկիմիս վստահութեամբ կը յեղյեղեն այս ամէնը, և չեն կրնար զուրկ նկատուիլ իրական հիմունքներէ։

Երրուասդէմի հայ պատրիարքութեան սկզբնաւորութիւնը կապուած է սըրբազն աւանդութիւններու այս շարքին, որոնք հակառակ իրենց պատմական անորոշութեան, բաւ են եղած հայ հովինները խանդավառ պահելու իրենց շուրջ։ Արինով ու արցունքով ուռած ու փրկրած դարերու ընթացքին Հայ Եկեղեցւոյ սաղիմական ամ Աթոռը մնացած է հաստատուն և անսասան, չնորիիւ Հայաստանից Եկեղեցւոյ տիրանուէր և ուխտապահ զաւակներուն, որոնք իրբեկ պահակներ Աթոռը շրջապատող Ս. Տեղեաց, և անսոն մէջ մեր ունեցած ազդային իրաւանց, ըրեր են իրենց լաւագոյնը, միշտ վառ պահելով հոգիններու աշտանակին վրայ Աստուծոյ պաշտամունքին լոյսը։

Մեծ եղած է միկզբէն ի վեր այս Աթոռին նշանակութիւնը և կրօնական գերը մեր ժողովուրդի համար, իեանքի խորհուրդը ուրիշ զգացումներով խօսած է հոս հովիններուն, և իրեն քաշած դարերով քազմութիւններ ուխտաւորներու։

Իր կրօնական հանգամանքէն զատ, այս Աթոռը եղած է նաև կրթական վառարան, և այդ կերպով ևս ունեցած է այն լուսաւոր և բախտորոց դերը մեր պատմութեան մէջ, ինչ որ ունեցած են բոլոր մեր վանքերը ընդհանրապէս։ մարտկոցներ լուսաւորութեան, և ամրոցներ՝ մեր գոյութեան ու մշտնշենաւորման։

Ս. Աթոռին հանգամանքը ճշգող պարագաներէն մին ալ իր Ս. Քաղաքին

մէջ ունեցած միջազգային և միջկրօնական դիրքն է։ Քրիստոնէական, հալամական, և հրէական աշխարհներու կրօնական զգացումներու համար այնքան սիրելի այս կեղոնին մէջ՝ Հայ Եկեղեցին մին է երեք հին պատրիարքութիւններէն, պատուի և իրաւունքի նոյն հաւասար գծի վրայ անոնց հետ։ Դիրք ճը՝ որ արդար հպարտութեամբ կը լեցնէ ամէն քրիստոնեայ հայու հոգին։

Հինէն ի վեր այսպէս հայ ժողովուրդի սիրոյն և պաշտամունքին առարկայ եղած երուսաղէմի Առաքելական այս Աթոռը, ամէն ժամանակէ աւելի սահմանուած է մեր օրերուն գեր մը կատարել մեր կրօնական եւ ազգային կեանքին մէջ, իրբ հաւատքի և սիրոյ միակ այն փարոսը, որուն կը նայի բովանդակ Սփիւռքի հայութիւնը։ Ան Աթոռի բարձունքին վրայ հանգչած այն տապանակն է այսօր, որուն մէջ պահուած է հազար անգամ նահատակուած բայց յաւերժ կենդանի ազգի մը միխթարութեան և յոյսի մուլինակը։

Հայ Երուսաղէմը, տասնեհինգ աարիներէ ի վեր սկսած է արդէն իր կրօնական և կրթական գերին իրագործման։ Նախորդ երկու բազմարդիւն պատրիարքներու օրով ազգինաւորուած ու բարզաւաճած կրօնական, կրթական, տնտեսական և ժողովրդային ծառայութեան համար թափուած ջանքերը, եւ ստացուած արդիւնքները, եթէ Տէրը կամենայ, պիտի շարունակուին անսայթաք։ ունինք այս հաւատքը, վասնդի նորին Ամեն։ Տ. Մեսրոպ Ս. Պատրիարք Հօր նման անձնաւորութիւն մը պատրիարքական գահուն վրայ, կը նշանակէ կենսունակ մշտնջենաւորումը այս զարցաւոր հաստատութեան գործին, և իր երկու մեծանուն նախորդներու արդիւնքին։

Իր կրթանուէր և խոհական կեանքը և նկարագրի քաղցրութիւնը ուրիշ գրաւական՝ թէ միաբանական կեանքի մէջ ստեղծուած խաղաղութիւնը պիտի մնայ տեսական, Ս. Տեղեաց մէջ մեր իրաւունքները պիտի պաշտպանուին ունէ ատենէ աւելի նախանձախնդրութեամբ և կորավով, և պիտի պսակուին բոլոր ակնկալութիւնները Ս. Աթոռոյ վերանորոգուած կեանքին։

Պանծալի այս զահը, իր արժանանուէր Գահակալով, և ուխտանուէր Միաբանութեամբ վերելքի իր ճամբուն՝ լեցուն է նոր յառաջադրութիւններով և յոյսերով։

Մաղթենք որ Տիրոջ հովանին միշտ անպակաս ըլլայ չնորհազարդ Գահակալին, և սրբանուէր այս Միաբանութեան վրայ, որպէսզի այս հանդիսական առիթով Հայց, Եկեղեցոյ բոլոր զաւակներու հետ միասին կարենանք ձայնակցի Սրբազան բանաստեղծի մաղթերզին։

«Ճնորհազարդ պայծառաց» զգաւազան իշխանութեան մերոյ հայրապետին, զի օրնեսցուք զքեզ Տէր այժմ և յաւիտեան։

ԽՄԲ.